

ՏԱՐԱԿ

ԿԱՆԱՎՑ ՅԱՏՈՒԿ


ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՀԱՐԱՄԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ԱՌԵՑԻՆ ՏՆԵՍՈՒԹԵԱՆ, ՆՈՐՈՉԵՒ

ՀԵՇԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ

ԿԱՆԱՎՑ ՀԱՐԹԵՐՈՒ և ԱՇԽԱՏՈՒԿԵ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Նըրջան, թիւ 20



ՅՈՒՆԻԱՄՆԵՐ ՈՒՆԻՆ

ՕՐԻՈՐԴ ՎԱՐԴՈՒՀԻ ՄՔՐՉԱՄՔԹՃԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԶԱՊԷԼ ՀԱՄԲԻԿԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՄԱՆԻՇԱԿ ԶԱՌԻԿԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՆԻՖ
ՕՐԻՈՐԴ ԱՐՈՒԽԵԱԿ ՀԱՄԲԻԿԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՎԵՐԺԻՆ ԱԹԷԼԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԵՒՑՈՔՍԻ ԽՈՒՆԿԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԶԱՊԷԼ ՄՈՒՐՃԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԱՏՐԻՆԷԼ ՄԻՍԱՔԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՍՈՖԻ ԽԻՒՏԱՋՔՐԵԵԱՆ

ԵՒ

ՀԱՅԿԱՅՈՅԵ ՄԱՐԻ

Գի՞ն 40 փարա

Տպագրութեան ԽԱՂԱԿԻ, Խոյսք.

S. R. G. R. A. N.
1888

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ | ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԳՈՒԱՅՑ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ:

ԳԱՐԱՎԵՐՈՒՄ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ:

ԱՐՑՈՒՅՈՒՆԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք :

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի' միայն՝

{زاغیک غزنی

در علیه ده غلطده قورشونلی خاتمه نومرو ۷

ԵԱԲԱԹԱԹԵՐԹՈՒԹՅԱՆ

Կ. Պոլիս, Հալաթիա, Գուրշունյալու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

ՎԱՃԱՐԱՏԱՏՈՒՆ

ԱՄԵՐԻԿԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻԽԹՑ

ՁԱԼԱԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆԱԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՑՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Զապրիէ նատեսէսի Թիւ 63

Ապրանաց տեսակներու ճշուոթեամբ ու չափաւոր գիներով
ծախող հանրածանօթ այս հին վաճառատունը Եւրոպական առաջ-
նակարդ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց շնոր-
հիւ կը զտնաւի պատրաստ հաւաքածոյ մը տօկնագործութեան և
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մտաքսեայ
կերպասներ, աթլազ, թաւիչ, թաւթա, սոկեզօծ ու արծաթեայ
զուտ ու անզուտ թելեր (խաս և խամ սրբմա), ճերմակեղինի հա-
մար ընտիր պոտէներ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաներ,
ճերմակ քըթան, զալղղիական ընտիր շապիկի կերպասներ, բիթ-
ներ, գունաւոր պանիսներ եւ այլն եւայլն:

Կ. Պոլսոց եւ Գաւառաց զպրոցական հաստատութեանց համար
մասնաւոր ոնց կողմանց

Վաճառքատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի
գծադրիչ մը։

ՅԱԶԻԿ

ՃԱԲԱԹԱԹԵՐԹ

(604) Ժ. ՏԱՐԻ - ԹԻՒ 20

19 ՅՈՒՆՈՒԱՐ 1906

ՀԱՅ ԿԻՆԸ

ՀԱՅ ՍՄՈՒՍՆԱԿՈՆ ԿԵԱՆՔԻՆ ՄԵԶ



Առ. Տիկ. Ք. . .

ԱԱԱՆՑ չափազանց յաւաջ երթալու խմ փորձառական պնդումներուս մէջ, պիտի համարձակիմ կարծես լրապէս ու բոլորովին հակասել այն քիչ մը յորովանոս յուսետեսութեան՝ զոր անխնայօրէնս, Տիկին, կը պարզէիք անցեալ գիշեր, մաւերիմ հաւաքոյթի մը մէջ, Չեր սեռակիցներուն նկատմամբ։ Պիտի թոյլասրէք սակայն որ պզտիկ մը անիրաւ դանեմ զՁեզ յայտարարութեան մը մասին՝ թէ կին էակը միշտ վանտալի զերեր խաղաց ընտանեկան կեանքի յաւելական արտառոց ձեւակերպութեանց մէջ։ Զարմանալի չէ՞ որ այդքան յոռետես էք ձեր սեռակիցներուն հանդէպ, երբ անոնցմէ ամէն մէկը իր ժամանակին մէջ տպրեցաւ ձեղի պէս, խորհեցաւ ու գործեց մի՛շտ ձեղի պէս, ու թերեւս քիչ մը աւելի խղճամիտ կանոնավահութեամբ ընտանեկան սպահանջմանց՝ զոր իրք միակ կռչում կը դաւանիք կնոջ, և որմէ թերեւս քիչ մըն ալ հեռաւորութեան մէջ կ'ասպիլնք մենք։

Բնաւ ամենեւին հայ կինը սոսկում չէ զգացած հայ ամուսնական կեանքէն։ տարրեր խնդիր է հարկաւ քանի մը այլասերած ու սկեպտիկ շփացածներու կամ ծեր օրիորդներու սիդապանծ յոռետեսութիւնը՝ որ խիթքի մը միջոցին յայտնուած պատրակից տուայտանքի մը տժգոյն մէկ ցոլքն է միայն։

Ես կ'ընդունիմ բոլոր ատոնք իբր պատգամ մը, որ ուղղակի իր ծագումը կ'առնէ ամուսնական յուսախաբութեան մը բարձունքն, ոչի՞նչ տեղի: Եւ, Դուք, սիրելի Տիկին, կը ցաւիմ որ կու գաք աւզացուցանել հիմայ՝ թէ կին էակին թշնամին միայն իր անձնական յօժարութեան լաւ կամ յուի սանձաղատ մէկ ճախրանքն է:

Մեր մայրերը իրենց մայրերուն և մենք իրենց ժառանգական աւանդապահը եղած ենք ընտանիկան սրբազնութեան հաւատքին և մեծամասնութեամբ մը կամ գրեթէ առ հասարակ կը յայտարարենք՝ թէ հայ ընտանիկան կետնքը արհամարհուելիք կեանք մը չէ: Դաժան կամ ալքօօլամոլ քանի մը ընտանեաց հայրերու լուծը կրողներէն զատ, ո՞ր ընտանիքն է այսօր, որ կը համարձակի բերան բանալ իր անհանդիսատ կացութեան համար և տուել իր առմային ինքնութիւնները, որոնց մով մնած, որոնց վարժուած, որոնց մէ հրապուրուած է ցարդ:

Քանի մը օտարամողներու վայրկենական շահամոլ ու փոփոխական յարուսութիւնները դասակարգ մը չեն կազմեր ամեննեւին, և նոյն խոկ ամենաթիւթեւ կերպով չեն աղդեր հայ կնոջ ընտանիսիրական ոգւոյն վրայ, որուն համար եթէ ոչ Դուք, գէթ ձեր մայրը իրաւունք ունի պարձենալու:

Մեր սեւին համար նախստինք մըն է հայ ամուսնական կեանքը ատել, զոր ջատագովով ցանցառ բացառութիւններու մէջտեղ դժբախտաբար ձեզի հանդիպեցայ միայն: Եւ եթէ աւելի կատարեալ կը թուին ձեզ օտար ամուսնութիւններու պատկերներ ու օրինակելի, ջանացեք ներ հուծել այդ առաւելութիւնները ձերինին մէջ, ըստ որում կինը կը ստեղծէ ընաաննեկան կեանքը, և այն ատին կարծեմ թէ ամեննեւին իրաւունք չվիախ ունենաք ձեր ընտանիկան կեանքն գուրս, ձեր ամուսնական հորիզոնչն անդին սեւելու ձեր տարտամ այլ անհանդիսատ աչուկները:

Որչա՞փ անինական է նաև մտածել՝ թէ մէր տոհմային-ընտանիկան նկարագիրը կրնայ հալելով ձուլուիլ օտարոտի արուներու այլավարժ ու բաղմապահանջ ձգտումներուն մէջ. գէթ հայ կինը՝ ընտանի խաղաղութիւնը սիրով այնքան, իր տունին կառչած ա՛յնքան հոգւով ու մարմնով, և իրեն նմաններ արտադրելու տաքուկ դգացումներուն մէջ միայն՝ տարօրինակ պիտի ըլլայ արտորցնել այդ փութկոտութեան:

Ատկից զատ, հայ կինը, շատ թեթեւ գաղափար մը ունի դեռ, բառին խկական առումով, օտար ամուսնական կեանքերու վրայ, ինչպէ՞ս ուրեմն կրնայ գերադաս համարել զայն իրենէն, ու ցանկալ անոր: Այսպիսի զրոյց մը ձրի ու անպատուաբեր զբարտու-

թիւն մըն է մեր սեռակիցներուն ճակախն արձակուած , զոր վերա-
դարձնելու համար աւողջ ինքնութիւն մը ունի բարեբախտա-
բար :

Արդար ըլլալու համար , պատճառ մը չունինք մեր այրերէն
գերազանց նկատելու ուրիշներ , երբ տակաւին , հազուադիւտ բա-
ցառութեամբ , մեր մտքի ուժերով չենք խաչածեւեր զիրար և
որոնց դէմքի կայլակներուն պէտք ունինք զեռ , մեծ մասամբ ,
մեր կեանքը հոգալու , ինչպէս կ'ըսեն :

Ո'չ , Տիկին , աղասոս մուր մըն է ատիկա մեր սեռին համար ,
անդրագարձէք անդամ մը , կ'աղաչեմ , որ եթէ սենեակին մէկ ծեր-
պէն այր մը մտիկ ընէր ձեր անոյշ ձայնին , ինչպիսի՛ մակդիրով մը
պիտի որակէր զձեզ : Ապերաշատ . այնպէս չէ՞ , և ինչո՞ւ այնպէս
կոչուիլ վայրապար , երբ իրականին մէջ այնքան մօտ ենք մեր
ընտանիոց անդամներուն , երբ այնքան կը սիրենք անոր բարքերը ,
նոյն իսկ քմայքները սիրայօժար փայտայելով :

Հոս նաեւ աւընթերակից պարագայ մը կը ստորագծուի աչ-
քիս առջեւ . կը տեսնեմ որ ուսման և անոր հետ չփոթուող դաս-
տիարակութեան մը թերութիւնն է իգական սեռէն աննշան մաս
մը այսպէս խորհելու մղող : Աւա՞զ , որ ուսումը կը շուալուի մեր
նորահաս էգ սերունդին , բոլորովին անապատացնելով զայն իդա-
վայել դաստիարակութեան մը ներշնչումներէն , որ պիտի ծառայէ
կարգաւորելու կին էակին բնավայել ձիրքերը , և արտադրելու իր-
մով ուսումնառէր անձեր , բարի ընտանիեաց մայրեր և օրինակելի
հայրեր :

ՀԱՅԱՍՏԱՆՈՅԵ ՄԱԿՐԻ

ՏՂԱՆ ՄՈՒՐ ԳՐԻՒՆ ՄԷՋ

Մօր զըրկին մէջ տըղան աղածրի
ժրպտի , կը խայտայ , պարզէ իր քեւեր ,
Մէկ մը վեր ցատկէ մէկ մ'ալ վար ծըռի
Կարծես թէ մօր զիրկին իրեն չի բաւեր :

«Մայրիկ» բառն անոյշ յար կը բորովէ
Եւ կը պլլուի իր մօր վըզին ,
Զոր իր փափկանոյշ ձայնը կը բովի ,
Որու խորհուրդներն այժմ կ'ընդլզին :

«Կա՞ր կ'ուզես, անոյշ, հա հա, ա՛ռ, հոգիս,
«Առ նայիմ, մի՛ լար, իրեցտակ սիրուն,
«Ծղծէ՛, կշացի՛ր, ֆիշ վերջ պիս՝ պառկիս
«Ու պիտի նիրհես երզովս օրօնուն:

«Ինչ զեղեցիկ դէմի, ու այժեր զերք վարդ.
«Պայիկ մը տուր, օ՛խ, նայիմ, մէկ հա՛ս աշ,
«Աշերը պազնուն. ինչ տղայ զբարք.
«Կրնա՞յ տեսնել ֆեկ մէկն ու չը խնդայ:

«Քեզ պէս տըղայ մը սիրուն, զեղեցի՛կ.
«Ինչե՛ր չի շինիր նա ապագային.
«Չերք սիրուն բոշուն մանոյշ երգեցիկ,
«Բոլոր մարդիկ շոկ ֆեկ պիտի նային:

«Դպրոց պիս՝ դրկեմ որ զիտուն ըլլաս
«Եւ տեզմով մեր տունն հպարտ՝ պիս՝ պանձայ
«Դուն ծոյլ չես ըլլար, այսպէս չէ, «պաշա՛ս»,
«Ու ամեն օր տուն բերես պիս՝ ընձայ:

«Վերջը ամենն ալ ֆեկ կանչեն պիտի
«Ամեն տեղ ըգտեկ պիս՝ պատուեն, յարզեն
«Բժիշկ պիս՝ ըլլաս տաշ ու դեռատի,
«Ու ներս պիս՝ մտեն ամենուն յարկեն:

«Մեծ մարդ պիս՝ ըլլաս, հոգի՛ս, այն ատեն
«Ես պիս՝ պարծենամ տեզմով՝ իրեւ մայր
«Յարզըիմ պիտի ամեն անհատեն
«Ես եւ սիրելի պատուական բու հայր:»

Այսպէս կը խօսեր մայրիկն իր մանկան
Ու դիտեր իրեւն աշխով միշտ քարի,
Ուկի՛ կը տեսներ անոր ապագան
Կը համբուրեր զայն, որ վրզին փարի:

Բայց, թէ տըղադ, մայր, երբոր ուռնանայ
Մեծ մարդ պիս՝ ըլլայ, թէ ցաւոց աւար,
Բժիշկ թէ անուս պիտի մընայ նա—
Ժամանակի ծոց մընայ այդ խաւար:

Թարգմ. Գերմաներէնէ
ՄԱՆԻՉԱԿ ԶԱՐԻԿԱՆ
(Կարին)

ՆԱՄԱԿ ՀՕՐԵՂ ԲՈՐԱՆՉԿԱՆ

ՕՐ. ԻՐՄԱ ԽՈԽՆԿԻ

10 ՑՈՒՆՈՒԱՐ 1906 Կ. ՊՈՂԻՆ

Սիրելիս իրմա,

Վերջապէս թողուցիր քու հայրենի տունդ, բաժնուեցար սիրելի մամայէդ, պաշտելի հայրիկէդ՝ որոնց թեւերուն տակ անփոյթ մանկական խօլ խաղերով միջոց կ'սաեղծէիր զուարձանալու՝ քմահաճոյքներուդ գերին գառնալով, թերեւս մոռնալով թուղթ ու գրիչ, գիրք ու տեղրակ՝ որոնց արժէքը նիւթապէս միայն կը ճանչնայիր, ան ալ՝ տարտամօքն թերեւս. վերջապէս մոռացութեան վիհը նետեցիր ամէն բան ու գերծ ամէն նկատումներէ, հետայա՛ր, գացի՛ր, ուսմանց, գիտութեանց և արուեստից Մեծ քաղաքը, Բարիդ, հոն՝ զարգացնելու միտքդ, կրթելու սիրտ, աղնուացնելու ու վաեւացնելու տղու հոգիդ, կազմելու յեղյեղուկ նկարագիրդ և ըլլալու ընտիր և կատարեալ դաստիարակութեամբ օժտուած տիպար աղջիկ մը, պատուաբեր անդամ մը Հայ իդական սեռին, որուն համար ոչինչ կը խնայէ քու անդուդական հայրիկդ, և որուն միակ ու միակ իտէալն է:

Սակայն, սիրելիս, խնդիր է թէ միայն հայրիկիդ իտէալը կամ իր գերագոյն բաղձանքը ըլլալով չես կրնար իր վեհ նպատակին հասած ըլլալու գոհունակութիւնը զգացնել, այնպէս չէ. այն ատեն իտէալները իտէալներուն մէջ կը խեղդուին, բաղձանքները բաղձանքներուն մէջ կը մարին, ջուրին մէջ ինկող կրակի մը պէս։ Մանաւանդ այն ատեն զքեզ պիտի ճակատագրես մնալու միշտ տգիտութեան ստորին մակարդակին վրայ, բան մը որ խիստ վըշտառիթ է քեզ համար ապագային մէջ, իսկ պարագաներուդ համար ներկային և ապագային միանգամայն։

Սիրելի իրմաս, աշխարհիս մէջ չկայ այնքան քաղցր, չկայ այնքան վսեմ, չկայ այնքան բաղձալի վայր մը՝ որքան Դալրոցը. ո՞հ, այս, դպրոցը, սիրելիս, ո՞րչափ կը սիրեմ, ո՞րչափ կը յարգեմ, նոյն իսկ կը պաշտեմ այդ նուիրական յարկը՝ ուր մեծցայ հոգւով մտքով, սրտով նաև ֆիզիքականով. թէուէտ այսօր չես կրնար զգալ այդ իտէալ քաղցրութիւնը, սակայն օր մը երբ թողուս և հրաժեշտ առնես այդ ճշմարտապէս սուրբ յարկէն, այն ատեն պիտի զգաս անօր ստուգիւ նուիրականութիւնը և պիտի ճանչնաս յարդը, և անօր մէջ անցուցած ամէն մէկ ժամերուդ, մէն մի վայրկեան ներուդ վերյուշումը, սրտիդ ուժգին զարկ պիտի տան և թերեւս, տղու մը պէս արցունք թափես զայն քեզ վերադարձնելու փափա-

քին անկարելիութեան առջեւ դտմելով ինքնինքդ : Ուրեմն, սիրելիս, այժմէն սիրէ դպրոցդ, այնպէս՝ ինչպէս որ կը սիրես ծնողացդ թեւերուն հովանին, անսնք քեզ Փիղիքապէս զարգացուցին, դպրոցը քեզ պիտի մնեցնէ բարոյապէս, և քեզ պիտի ներկայացնէ մարդկային քաղաքակիրթ ընկերութեան իբրեւ արժանաւոր և պատուաբեր անուամ:

Բան մը օտար չպիտի մնայ քեզ, ամէն բանի հմուտ, ամէն բանի ընտելացած պիտի ըլլապ . գետինը մէկ կողմ նետուած փոքրիկ քար մը, աննշան անկիւն մը ինքնիրենը բուսած համեստ անպէտ նկատուած տունկ մը մեծ նշանակութիւն պիտի ունենան քութեղուն մտքիդ առջեւ, որով խորհրդածութիւններ չպիտի ընեւ ժամերով այդ տունկին ինքնիրենը յառաջ գալուն վրայ, ու տարօրինակ չպիտի թուի քեզ անոր բեղմաւորիկը՝ առանց մարդկայն խնամարկու ծեռք մը գպչելու, որով հետեւ սորված պիտի ըլլաս թէ հողմերը, բոյսերուն հունտերը տեղէ տեղ կը փոխադրեն ցանցնելով ասդին անդին, ու այն հունտը որ քիչ մը խոնաւութիւն և օդ կը գտնէ, անմիջապէս ծիլեր կ'արձակէ և ինքնաբոյս տունկը յառաջ կու գայ:

Վերջապէս տիեզերքին մէջ գտնուած բոլոր մարմինները, գործարանաւոր ու անդործարանաւոր օդային երեւոյթները, մէկ խօսքով ամէն բան քեզի ծանօթ պիտի ըլլայ, և կար ատեն մը որ տակաւին որոսումի գոռումէն, կայծակի փայլատակումէն վախնալով, խենդի պէս, լալով, աղաղակելով մամայիդ թեւերուն տակ կ'ապաստանէիր, ինքնինքդ պաշտպաննելու կամ աղատելու այդ կարծեցեալ երինային մահանիթ վասնդէն . այսօր թափանցած պիտի ըլլաս անոր դիտական գալանեացը, և քու տարտամու աղօտ գաղափարներդ պիտի լուսաւորուին գիտութեան լուսաշող ճառագայթներուն աղղեցութեան տակ և այն ատեն անվեհեր պիտի մնաս որոսումին և կայծակին դիմաց, որոնք խիստ հաղուագէպ պարագաներու տակ միայն վտանգաւոր և վեխասաբեր կրնան ըլլալ : Եւ ասոնք ամէնը ո՞վ պիտի սորվեցնէ քեզ, գիտե՞ս, Դպրո՛ցը, այն անուշ մժմնոլորտը՝ ուր կը գտնուիս այսօր :

Ե՞ն, սիրասուն իրմաս, կածեմ թէ այս անդամուան համար կը բաւէ այսչափ գաղափար դպրոցին մասին և կը սիրեմ յուսալ թէ գոն պիտի մնաս եթէ յաջորդ նամակներով քեզ պատկերացնեմ իմ դպրոցականի կեանքս, դպրոցական շրջանէն դուրս ընտրած ասպարէզս, գեղարուեստին նկատմամբ ունեցած անհուն սէրս և այլն, որոնցմէ թերեւս կարենաս օդուտ մը քաղել :

Յուսալով որ մաղթանքները իրենց բարոյական սովորեցութեամբը կը ներկործեն մարդոց վրայ, ուստի յարատեւութիւն և փայլուն յաջողութիւններ կը մաղթէ քեզ՝

ԸՆԴՀԱՆՐԱՑԱԾ ՍԽԱԼՆԵՐ

ԳՐՈՒԹԵՍՈՅՑ ՄԷՋ

Անդործ և բաւական ատենէ ի վեր ժամգոտած գրիչս ձեռք
կ'առնեմ՝ ոչ թէ յօդուած մը գրելու ունակութենէն տոգորուած՝
այլ ջանալու մեր արդի գրող կիները՝ դեռ սովորութենէ չդադ-
րած և գրիչէ սպրդեալ՝ կարդ մը սխալմունքներէ հեռու պահել.
սխալներ՝ որոնք կ'աղտոտեն ո և իցէ գրութիւն մը, և ականջնե-
րու գէ կը հնչեն։ Ասոնցմէ ամէնէն աւելի հետեւեալները պէտք է
նկատողութեան առնել, որոնք իրենց նպատակիւն կը շեղին յաճախ։

Ա. Զ. — Նախ գիտնալու է որ, բայ մը բացասական շինելու
համար՝ պէտք է գործածել միմիայն չ ժխտական մակրայք՝ բային
առջեւը և առանց ապագարձի. ինչպէս՝ չփրկուիլ, չգիտեմ, պիտի
չենծեմ (չպիտի ծենծեմ), չսէրեմ, չուտեմ, չեմ խնդրած, չէի
վանտած, ևն. ևն.։ Ուրեմն չը փրկուիլ, չի գիտեմ, պիտի չի
ծենծեմ, չը սիրեմ, չ'ուտեմ, ևն. ևն. գործածել բացարձակապէս
սխալ է, մանաւանդ՝ չը ով ո և իցէ բայ մը ժխտական շինել,
քանի որ չը ժխտականը երբեք գոյութիւն չունի երկլեզուեան
Հայերէնի մէջ։

Բ. Զի. — Այս ժխտական մակրայք կազմուած է՝ կամ աւելի
ճիշտը յառաջ եկած է չէ ՚ի էն, այսինքն՝ չ ժխտականէն, և՝ էա-
կան բայէն և ՚ի նախորդէն, որովհետեւ առաջները՝ սահմանական
ներկային ժխտական ձեւը հետեւեալ կերպով կը խոնարհուեր.
չեմ ՚ի տար, չես ՚ի տար, (այս ձեւերը մինչեւ հիմա ժողովուրդին
բերնին մէջ կը գործածուին) չէ ՚ի տար, այսպէս նաեւ՝ չեմ ՚ի գի-
տեր, չես ՚ի գիտեր, չէ ՚ի գիտեր, ևն. որոնք յետոյ եղած ևն՝
չեմ տար, չես տար, չի տար ևն.։ նոյնպէս՝ չեմ գիտեր, չես գի-
տեր, չի գիտեր ևն.։ Ա՛րդ, ուրեմն ինչպէս հետեւցուցինք՝ պէտք
է միմիայն սահմանական ներկային եղակի Գ. դէմքին ժխտական
ձեւին համար չի գործածել, ուրիշ՝ ո և իցէ բայի՝ ժամանակներու,
եղանակներու և դէմքերու համար իբր ժխտական մակրայ գործա-
ծել աններելի և մեծ սխալ է։

Գ. Զ'. — Այս չ'ը կը համապատասխանէ չի ին, որ նոյն
պատճառաբանութեամբ ձայնաւորով սկսող բայերու ժխտական
ձեւին Սահմանական ներկային եղակի Գ. դէմքին համար կը գոր-
ծածուի. ինչպէս՝ չ'ուտեր, չ'ունենար չ'երգեր, ևն. փոխանակ
ըսելու չի ուտեր, չի ունենար, չի երգեր ևն.։ Ուրեմն սխալ է
ուրիշ պարագաներու մէջ չ' գործածել։

Դ. Կու և կը . — Պրաբարի մէջ ոչ կու կայ և ոչ ալ կը , ասոնք մի միայն Աշխարհաբարի յատուկ են - թէպէտեւ Ռամկախառն Գրաբարի մէջ՝ որուն Նախնեաց Ռամկօրէն անունը կը տրուի հիմա՝ երբեմն գրիչներէ սպորտած կը դտնուին՝ և սահմանական ներկային ու անկատարին վեց դէմքերուն համար մի միայն կը դործածուին : Ֆողովուրդը երբ իր խօսակցութեան մէջ կուն ստեղծեց և կը գործածէր , կը գոյութիւն չունէր : Յետոյ երբ կը նաև աշխարհիկ լեզուին մէջ երեւցաւ և գրականութեան մէջ ընդունուեցաւ՝ կուն ալ գործածութենէ ինկաւ . թէպէտեւ գաւառային շատ մը կեդրոններու մէջ դեռ կուն կը գործածուի , և երբեմն միավայնի բայերու համար կուն նախընտրուած է գրութեանց մէջ . ինչպէս՝ կու տամ , կու գամ , կու լամ , ևն . սակայն տգեղ է ասոնցմէ զատ ուրիշ բայերու առջեւ գործածել : Արալ է նաև՝ կ'ու տամ , կ'ու գամ , կ'ու լամ , կամ կուն բային հետ միացած գըելը :

Իսկ գալով իը ին՝ որ կու ին կը համապատասխանէ՝ կը գործածուի նոյնպէս աշխարհաբարի մէջ , և մի միայն Սահմանական ներկային և անկատարին վեց դէմքերուն համար : Մի միայն ձայնաւորով սկսող բայերու առջեւ կը ին ը՝ ը կը կրօնատուի և կին վրայ ապագարձ կը դրուի , ուրիշ պարագաներու մէջ կը ատել աններելի է : Ոմանք կը գործածեն՝ կ'սպասեմ , կ'ստանամ , կ'սկըսիմ , կ'ստեղծեմ , կ'զգուշանամ , կ'զբաղիմ , ևն . ինչ որ ահագին սխալ մըն է , պէտք է գործածել կը ստանամ , կը սկսիմ , կը ստեղծեմ , կը զգուշանամ , կը զբաղիմ , ևն : Անտարակոյս կը ին սոյն բայերուն առջեւ սխալ գործածուիլը՝ անոնց ձայնաւոր հնչումի ոկղքնաւորութեան պատճառաւ է , սակայն այդ տեսակ հնչումով սկսող ֆրանսերէն բառերու օրինակներ ներէ մուաբերենք , դիւրաւ պիտի համոզուինք թէ զամոնք պէտք չէ ձայնաւորով սկսող բառեր նկատել , և ձայնաւոր բառերուն քերականական կանոնը պատշաճնել : Առնենք ձայնաւոր հնչումով սկսող՝ la spéctre և la spéulation երկու բառերը , ա՞րդ , եթէ ասոնք իրականապէս ձայնաւորով սկսող բառեր նկատուին պէտք էր առանց վարանելու՝ l'spécetre , l'spéculation գրել . ինչ որ աններելի է և տգեղ . ուրեմն պէտք է՝ առանց երկատելու՝ Հայերէնի մէջ ալ կիրարկել այս օրէնքը :

Ե. Ներ , եր . — Երբեմն բարդ և ածանցեալ բառեր՝ ներ ով յոգնակի կընին և երբեմն ալ եր ով՝ ըստ կամաց՝ առանց մոսածելու թէ յաձախ կը սխալին , որովհետեւ երբեմն բառեր միմիայն ներ ով յոգնակի կ'ըլլան և երբեմն բառեր ալ եր ով , ինչպէս՝ ապակեղեղեր , չոգենաւեր , թղթադրուժներ , մարգագետիններ : Ա'րդ , այսպիսի պարագաներու մէջ ներ և եր յոգնակի մակամի

ները ուղիղ գործածելու համար՝ պէտք է գիտնալ որ նախ բազմավանկ բառերով ածանցուած կամ բարդուած բառեր՝ առանց վարանուածի ներ ով յոգնակի կ'ըլլան. ինչպէս՝ ծաղկամաններ; իսկ երբ ու իցէ բառ մը միավանկով բարդուած կամ ածանցուած է և միավանկը ներ ով յոգնակի ընել. ինչպէս՝ թղթադրոշներ, քարէզրիչներ ևն: Երբ բարդ կամ ածանցեալ բառին միավանկը եր ով յոգնակի կ'ըլլայ, այն ատեն՝ այդ բարդ կամ ածանցեալ բառն ալ եր ով յոգնակի պէտք է ընել. ինչպէս՝ մեռելակարգներ, սիրերգներ, ևն:: Ուրեմն՝ ըստ կանոնի՝ միսալ է գործածել՝ մեռելակարգներ, սիրերգներ, կնքաւումներ ևն::


Դորձ ով ածանցուած կամ բարդուած չատ մը բառեր ներով յոգնակի կ'ըլլան. ինչպէս՝ բարեգործներ, չարագործներ, երկաթազործներ, թիթեղազործներ, ևն. որովհետեւ բարի-եզործ, չարեզործ, երկաթ-եզործ, թիթեղ-եզործ, նախնական ձեւերէն յառաջ եկած են և պէտք չէ միավանկ բառով ածանցուած կամ բարդուած նկատել:

Դատրդիւդ

ԱՐՈՒՍԵԱԿ ՀԱՄԲԻԿԵԱՆ



ԻԳԱԿԱՆ ԴԱՍՏԻՎՐԱԿՈՒԹԻՒՆԸ ԳԱՒԱՌԻ ՀԱՄԱՐ



Դաւառացիները, — անշուշտ աւելի ներսի գաւառները—, ընդհանրապէս աղջիկը նիւթական տեսակէտով կ'ուղեն ճանչնալ, զայն աշխատցնել ու շահագործելու վիճակէն կուզեն դասել, և ընդհանրապէս նախադաշտարեալ ծնողներ, իմաստակ սկատանիներու խումբեր, կը դաւանին թէ դաստիարակութեան բովէն անցնող ու անոր բարերար աղջեցութիւնը կրող իգական սեռը օտար տգեղ բարքերու երեւոյթ մը կը ներկայացնէ յաճախ: Մինչդեռ սրտի աղնուացումն ու մաքի կրթութիւնը որչափ տկար ըլլան՝ այն ատեն կը բացարարուի ինքնին կրթութեան աղջեցութիւնը: Բարոյական րժիշկներ կրնան հասկնալ թէ՛ բարոյապէս հիւծող տառապեալը ինչ աստիճանի չարախսոսական ու վատթարացուցիչ մանրէներ կը կրէ իր ճացեալ ուղեղին մէջ: Ո և է անհատի մը նիւթական կեանքին անդեկանալու համար պէտք է անոր պէս պէս պարագաներն ու երեւոյթները պրատել, նոյնապէս ալ բարոյական հիւանդութենէ վարտկուողին ծանրութեան չափը կրնանք համերգնալ, իր մէն մի չարժումներէն ու իր խօսակցութեան ձեւերէն:

Այսօր ո՞րչափ կը վխտան գաւառներու, նոյն իսկ զարգացեալ համարուած վայրերու մէջ տղէտ իդական սեռեր, որոնք չարախօսութեան արհեստով կըզբաղին եկեղեցիէն մինչեւ բաղնիքին տամկութիւնը, յաճախ վորոցներու ամայի անկիւնները։ Զեն գոհանար պղտիկ յաւակնոտութիւններով, գծուած ինսդիրներով, սնոտի վէճերով, անհամ խօսքերով լիցուն կեանք վարող մսամէջ, գաղափարէ ու դաստիարակութենէն զուրկ կիներն ու երիտասարդունիները, որոնք չեն զղուիր, իրենց նոյն իսկ ամէնէն սիրելի համարած բարեկամուհին այցելութեան պահուն ըրած ամենա-պղտիկ թերութիւնները, ամիսներով առնել անցնելու և յաճախ ծամծմելու զանոնք չարախօսական զարհուրելի երեւոյթներ առած։ Միթէ անտեսուած իրողութիւն մը չի՞ կրնար նկատուիլ տղէտ շրջանակներու մէջ ճշմարիտ բարեկամութիւն կազմելը։ Մանաւանդ, երբ մարդերը ճանչնալու ու զանոնք գնահատելու կարողութիւնը կը պակսի իրանց գլխուն մէջ։ Այն մարդիկ կամ կիներն ու պատանունիները միայն իրենց համար բարեկամ, լաւ ու ազնիւ են, որոնք միշտ ու միշտ իրենց հանդէպ գովասանքով կը խօսին, իրենց թերութիւնները մատնանշելու վիճակին մէջ չեն գտնուիր, մանաւանդ գիտեն անոնք կեղծ ու օձի ժամաններով գրաւել և հաճելի ըլլալ իրենց թոյլ անհատականութեանը։

Բայց թողունք ռամիկներն ու իրենց հաճելի ըլլալու ջանքերը. կարող ինքնութեամբ մը ջանանք որոշ ծրագիրով մը կազմակերպել մեր աղջիկները գիտակից կեանքի մը տիպար և պարկելու մայր մը ըլլալու պատրաստութեան համար։

Բայց այդ կեանքը հա՞րկէ որ մեր առջեւ ներկայացուի զուարթագին, գունատելու ո՛չ արամադիր, կանանչի յարատեւ կենդանութեան մը պէս, վայելքներու և հրապողներու մէջ պարիվառուած սիրուն ուղի մը, որուն վրայէն կարող ըլլանք հրաշալի դիւթական կարողութեամբ մը հաճոյքէ հաճոյք թոչելու։

Պէտք է ընդունիլ թէ կեանքի դաւանութիւնները վայելեն աւելի տարիքոտ, վարժ անձեր, ծնողներ, զոր օրինակ, փոխանակ մատաղատի փոխուկ աղջիկներուն։

Միթէ պէտք է յաւերժ մնան անոնք, այն մակարդակին վրայ, ուր զրած են վիրենք բանաստեղծական ու վերացական գաղափարներով ուսած միտքեր, աղնուացնելու իրենց գեղեցկութիւնը և զարդացնելու իմացականութիւնը։

Եւ կոմ պէտք է որ անձուկ տան վիճակը, հացի կենսական խնդիրը, ընկերական պահանջումները, իդական սեռը խլեն իր բարձրութենէն և աշխատանքի թատերաբեմին վրայ դնեն մասնակից ընելու կեանքի տաժանելի պայքարին։

Եւ կամ, տարբեր ձեւով, ճշմարիտ է որ կիներուն երեւական յութենէն վերցուի երազական, դիւթական ու մոգական հիանալի վարագոյրը, պարզելու համար անոնց նորաբողբոջ մտքին առջեւ կեանքի դառնալից թերթիկները և որուն առջեւ հասնելու համար պէտք է զանոնք դեռատի տարիքէն պատրաստել, որպէս զի քայքայիչ յուսախաբութեան մը չենթարկուին:

Պէտք է որ իգական սեռը ցաւերու, կոկիծներու, տառապանքներու և շատ անձուկ վայելքներու ու գոհունակութիւններու մէջ պարփակուի, որոնք եղած ըլլան իր կեանքին բնական և անհրաժեշտ արտայայտութիւնները:

Այս ամենուն մէջէն յաջող կերպով ելլելու համար մի միայն պէտք է իւրաքանչիւրիս, թողուլ իրենց այն գաւառական մամականութիւնները և ճշմարիտ դաստիարակութիւնն մը տալ աղջիկներուն, իրենց միջալայրին պահանջումներուն համտպատասխան: Անոնք իրենց ստացած դաստիարակութեամբը թող գծեն իրենց կեանքին ծրագիրը: Եթէ ոչ այն աղջիկները, որոնք թերի կրթութիւնն մը ստացած են կ'ինսան կեանքի մէջ, ի՞նչքան առատութեամբ ալ վայելած ըլլան բացարձակ առաւելութիւններ: Կ'ուզէք որ չըլլան բամբասող, չըլլան կեղծաւորներ, չըլլան միամիտներ, չըլլան ֆիզիքական լկոի սիրոյ զոներ, պէտք է զանոնք դասոփարակել ու զարգացնել: Հակառակ պարագային ի՞նչ կարծիքներու աէր անհատներ ա'լ ունենանք հանդէպ իգական սեռին, ոչինչ կը շահինք մինչեւ որ իրենց ձեռքով չ'զարգացնենք անոնց հողին:

Մարզուան

Վերժուան սթէլեսն

ԹԻԹԵԱՆԻԿԱՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԵՆ



Անցեալիները Ամերիկայէն նոր վերագարձած բարեկամուհւոյ մը այցելած միջոցիս, ինծի ցուցուց զուարձալի և միանդամայն օգտակար հաւաքածոյ մը: Թիթեանիկներու ամրողութիւնն մըն էր ան:

Այնքան հետաքրքրուեցայ այդ թանկագին և գիտական հաւաքածոյով որ անմիջապէս հարցուցի՝ թէ ո՞րքան դրամ ծախսած է զանոնք ձեռք անցընելու համար: «Ահ բսաւ, դրամէ աւելի յոգնութիւն կը պահանջէ այս գործը» և համառօտակի պատմեց ինծի, թէ՝ ի՞նչպէս հաւաքած է զանոնք: «Գարնան բսաւ, շատ մը բարեկամուհիներ խումբ կազմած, ամէն առտու թեթեւ ճաշ մը կ'առնէինք հետերնիս և կ'երթայինք մարգերը, թիթեանիկ որսա-

լու։ Հոն անձայն անշշուկ կը սպասէինք մինչեւ իրիկուն ծառի մը տակ կամ հովանոցի մը շուքին ներքեւ, թակարդը ձեռքերնիս անվտանգ թիթեռնիկի մը՝ որ մեզի մօտենալու անմտութիւնը պիտի ունենար։ Երբ հատ մը ձեռք անցընէինք, մեծ ուրախութեամբ կը տեղաւորէինք զայն ծակոս տուփի մը խորը, երեկոյին, հաւաքածոյին մէկ էջին մէջ, գնդառեղով մը տեղաւորելու համար։ շատ անգամ ալ թռչառով թիթեռնիկի մը ետեւէն կը վաղէինք գլխարկով զայն հետապնդելով։ Ահա այսպիսի զուարձալի, բայց նաեւ յոգնեցուցիչ որսորդութեան մը արդիւնքն է հաւաքածու։ Բարեկամունոյս խօսած ատենը ես կը մտածէի կամքի այս ուժին վրայ զոր ինք և իր ընկերները ունեցած էին։

Սյոյ Կթերային հաւաքածոյին տեսքը այնքան աղղեց երեւակայութեանս վրայ որ ակամայ քանի մը օր զայն մտածեցի։

Սնցեաներս ալ, դիպուածով ձեւքս անցաւ ֆրանսական հանդէս մը որուն մէջ մանրամանորէն բացատրուած էր թիթեռնիկի որսորդութեան մէկ նոր եղանակը։ Ասիկա աւելի գիտական և գործնական էր, քանի թէ բարեկամունոյս պատմած ձեւը։

Կ'երեւայ թէ մարդոցմէ ոմանք իրենց մասնաւոր արհեստ ըրած են թիթեռնիկի որսորդութիւնը և իբր վարձկան կը ծառային հաւաքածոյ կազմողներուն։

Ասոնք թիթեռնիկները մամնաւոր տեղ մը պարունակող տուփի մը մէջ կը դնեն, ուր կենդանին անմիջապէս չնչայեղձ կ'ըլլայ։ Մինչդեռ գնդասեղով փակցուած միջոցին երկար հոգեվարք մը կ'ունենայ, և կրնայ թեւերը ծռել կամ գոցել որով ձեւը կը փոխուի։

Շատ անգամ այս որսորդները մինչեւ Ավրիկէի խորերը կամ Ամերիկայի ծայրը կ'երթան նոր տեսակ մը կամ պակսած թիթեռնիկ մը բերելու, որոնք մինչեւ 2000 ոսկի արժէք ունեցած են։ Զգարմանաք երբ ըստ թէ կամ հաւաքածոներ որ 100000 ոսկիէ աւելի կ'արժեն այսօր։

Թերեւս գտնուին Մայիկի ընթերցողներուն մէջ անսանկներ որ գիւղը բնակելով գիւրութիւն ունին ասանկ գործի մը ձեռնարկելու, ուստի կ'ուղեմ անոնց քանի մը տեղեկութիւններ տալ այս հրաշալի անամնիկներուն վրայ։

Ասոնք միջատներ են, ապահովաբար Աստուծոյ պարտապ մէկ միջոցին ստեղծուած։ Կարծես իրենց մարմինը համակ փոշի է, որ կ'ոչնչանայ թիթեւ հպումով մը։ Կեանքերնին ընդհանրապէս շատ կարծ է, քամնը չորս ժամէն սկսեալ, առառաւելն քանի մը ամիս, ինչ որ զիրենք աւելի ըղձալի կ'ընծայէ։

Բայց չկարծէք՝ թէ ասոնք աշխարհն եկած ատեննին իսկ, այս-

քան սիրուն են, ընդհակառակը, անոնցմէ աւելի զաղիր և պաղ անսանիկ մը չի կրնար գտնուիլ:

Ասոնք ալ բազմաթիւ անառուններու պէս հաւկիթէ առաջ կու գան: Երբ գարնան առաջին տաքերը սկսին, հաւկիթին վրայի պատեանը կը ճեղքուի և ողորմելի թրթուր մը դուրս կ'ելլէ, բայց քիչ քիչ մոծնալով մեղի ծանօթ բանջարեղէններու վրայ դտնուած թրթուրները կ'ըլլան: Օր մըն ալ յանկարծ ասոնք կ'աներեւութանան և տեղերնին կը մնայ կոշտ պատեան մը, զոր մարդիկ յաճախ կոխուելով կ'անցնին. անա այդ պատեանէն է որ դուրս կ'ելլէ թիթեւնիկը իր երփներանդ, ոսկեզօծ թեւերը պարզելով օդին մէջ: Այդ վայրկեանէն սկսեալ իր օրերը համբուած են այլ ես, իրեն կը մնայ հաւկիթ ածել և կեանքէն հրաժարիլ:

Ահա այս կարծատեւ կեանքերն են զորս մարդիկ կը նուազեցնեն իրենց հաւաքածոները ճոխացնելու համար:

Մարդ եթէ հետաքրքրութեան համար ամբողջ օր մը թուչտող թիթեւնիկները դիտէ, չպիտի գտնէ հարիւրաւորներու մէջէն հատ մը որ ուրիշի մը նմանի, այնքան զանազանութիւն և պէսպիսութիւն կայ ասոնց մէջ: Ասոնցմէ մեղի ալէնէն ծանօթն է շերամի թիթեւնիկը. մննէ շատեր մօտէն ուսումնասիրած են զայն, հաւկիթէն ելլելէն մինչեւ հաւկիթ ածելը: Ցիշտ նոյն բանն է նաեւ միւս թիթեւնիկներուն համար: Շերամին թիթեւնիկը ներմակ է և բազդատմամբ ուրիշներու վոքքը: Իսկ մարդերու մէջ կը հանդիպինք ընդհանրապէս դեղնորակ թիթեւնիկներու, որոնք կանանչ խոտերուն մէջ, թուչտող մարդիրաներ են կարծես. ասոնք ալ կազմաբի թիթեւնիկ կը կոչուին, որովհետեւ իրենց հաւկիթները կազմաբի տերեւներուն մէջ կ'ածեն և մեծ քանակութեամբ կը գըտնուին հոս, Պոլսոյ մէջ: Սոլորական թիթեւնիկներ են նաեւ կաղնիի որդին միջաւար որ կրնայ քանի մը տեսակ ըլլալ ինչպէս շագանակագոյն, սեւով կէտիպաւած ևայլն. մայրիներու որդին թիթեւնիկը՝ որ կանանչորակ է, դիշերային կոչուած թիթեւնիկներ՝ որոնք դիշերները մեր լամբարներուն շուրջը կը դեգերին մինչեւ որ իրենց թեւերը այրեն: Ասոնցմէ դուրս կը դանուին հազարադիւտ տեսակները ամերիկեան և ափրիկեան թիթեւնիկներու, որոնց տեսքը իրօք հրաշալի է և մարդ կը զարմանայ՝ թէ՛ ինչպէս բնութիւնը կրցած է անոնց ստեղծագործութեան մէջ այդքան նրութիւն և պէսպիսութիւն դնել:

Բայց թիթեւնիկները իրենց տեսքէն դատելով պէտք չէ օգտակար անսանիկներ նկատել զանոնք. իրենց թրթուրները ահագին բերքեր փճացուցած են, նաև ծառեր չորոշուցած: Պարտիզաններ և բուսաբաններ օրէ օր նոր գեղեր և միջոցներ կը մոռածեն անոնց աւերումներէն պոծելու համար: Արդէն այս պատճառով է որ թիթեւնիկներու տեսակին մեծագոյն մասը նետպհետէ նուազելու վրայ է:

Բերա:

ԶԱՐԵՒ ՀԱՄԲԻԿԵԱՆ

Ե Զ Մ Ը

ՖՐԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵՆՔՆ

Ս Ա Ն Դ Ա Լ Ի Ն Ե Ր Ը

Ո՛չ, ո՛չ, սանդալներով Բարիզ չեկայ, բայց անոնցմով է որ
թողուցի իմ գիւղս :

Երկար ատենէ ի վեր կը փափաքէի իմ օրապահիկս շահիլ Բա-
րիզի մէջ : Մայրս կը հակառակիէր իմ մերինումիս և կը հսկէր վրաս,
վասն զի կրնայի առանց իր հրամանին ճողոսպիի : Ամէն առտու,
որովհետեւ իրմէն կանուխ կ'ելլէի', մայրս իմ քայլերուս ականջ
կը դնէր : Եթէ իմ սանդալներուս ձայնը առնէր, կ'ըսէր իքնիրեն .
«Հեռու չի կրնար երթալ» Եթէ կիսակօշիկներուս ձայնը լսէր, իր
անկողնէն՝ անհանգիստ՝ կ'ըսէր ինծի : «Ուր կ'երթաս կօշիկներդ
հագած, ոչ առնի օր է ոչ ալ տօնավաճառի» Եւ ես կը պատաս-
խանէի . «Մա՛յր, արօտավայր կ'երթամ . կօշիկներս հագայ անոր
համար որ անձրեւ կը նետէ և դաշտը պիտի տղմուի»

Այլ ևս չէի համարձակեր դուրս ելլելու :

Բայց առառ մը, տունէն դուրս ելայ կիսակօշիկներս թեւիս
տակ առած և սանդալներովս մեծ աղմուկ կը հանէի :

Գիւղէն քիչ մը հեռու, մօրս պղտիկ մարդագետնին ցանկա-
պատէն ներս նետեցի սանդալները, մնաս բարովի մը պէս, կիսա-
կօշիկներս հագայ, և ճամբաս շարունակեցի; դէպի ի Բարիզ :

Երբոր մայրս իր կովը դաշտը տարաւ, հոն նշմարեց իմ սան-
դալներս :

Նախ ոչինչ հասկցաւ, ինծի ձայնեց . տուն դարձաւ . կիսակօ-
շիկներս վնասուեց, եւ յոգնած զանոնք հետապնդելէ, բուխերիկն
անկիւնը նատեցաւ, կուշտ մը լալու համար :

ԺԻՒԼ ՌԵՆԱՐ

Լ Ո Ւ Ս Ն Թ Ա Բ Ս Գ Գ Բ

Քիշոտ կուսինը վար նայեցաւ պատուհանէն, օրօրոցիդ վրայ
ուր դուն խաղաղ կը ննջէիր, և ըստ ինքնիրեն . «Սա աղջնակը
հաճելի կը թուի ինձ :»

Եւ կակորէն իջաւ իր ձիւնէ վերելակէն, ու անշշուկ, ապա-
կիներէն ներս թափանցեց : Յետոյ, մայրիկի մը բարեհամբոյր քըն-

քուշութեամբ քու վրադ տարածուեցաւ և իր երանդները երեսիդ տուաւ : Բիրերդ ատկէ կանանչ մնացին և այտերդ ծայրայեղօրէն տժդոյն : Այս այցելուհին պլնով դիտելէդ է որ աչքերդ այդչափ յանդգնօրէն խոշորցան, և այնքան փափկօրէն կոկորդէդ սեղմեց, որ ամէն վայրկեան լալու փափաքը ունիս :

Սակայն, իր խինդին մէջ, կուսոմնը ամբողջ սենեակը կը լեցընէր ֆոսֆորական երեւոյթով մը, լուսաւոր թոյնի մը հանգոյն . և այս համակ եռանդուն լոյաը կը խորհէր ու կ'ըսէր . «Իմ համբոյրիս ազդեցութիւնը պիտի կրես յաւիտեան : Գեղեցիկ պիտի ըլլաս իմ կերպովս : Պիտի սիրես ինչ որ ես կը սիրեմ և ով որ զիս կը սիրէ . ջուրը, աճպերը, լոռութիւնն ու գիշերը, լայնատարած ու կանանչ ծովը . անձեւ այլ բազմաձեւ ջուրը, այն վայրն ուր գուն չկաս, սիրով՝ զոր չես ճանչնար, սոսկավիթխար ծաղիկները, ցընորաբոյր անուշահոտութիւնները, երգերը՝ որ կը թալկանան դաշնակներուն վրայ և կը հեծեծեն կիներու նման, քաղցր ու խոպոտ ձայներով :

«Եւ, պիտի սիրուիս իմ սիրելիներէս, պիտի շողոքորթուիս՝ շողոքորթողներէս : Կանանչ աչքերով մարդոց սիրուհին պիտի ըլլաս, որոնց կոկորդն ալ շոյած եմ ես գիշերային գգուանքներուս մէջ . անոնց՝ որ կը սիրեն ծովը, ծովը լայնատարը, յարածուի ու կանանչ, անձեւ այլ բազմաձեւ ջուրը, վայրն՝ ուր չեն գըտնուիր, կինը՝ զոր չեն ճանչնար, չարաշուք ծաղիկները՝ որոնք անծանօթ սահմանի մը վերելակին կը նմանին, անուշահոտութիւնները որ կամքը կը պղտորեն, և վայրի ու հեշտաւէտ անասունները՝ որոնք իրենց խորհրդանկարն ու խինդութիւնն են :

Եւ ասոր համար է, անիծեալ շփացած սիրելի աղջնակ, որ հիմայ ոտքերուդ տակ կը քնանամ, որոնելով ամբողջ անձիդ մէջ ցոլքը ահարկու Աստուածութեան, բազդագուշակ կնքամօր և բուլոր լուսնամէտներու թունաւորիչ ստնամօր :

Թարգմ. ԶԱՊԵԼ ՄՈՄՃԵԱՆ

ՏԱՐԼ ՊՕՏԸԼԵԱՌ
(Lisez-Moi).

ԿԱՆԱՑԻ ՆՈՒԻՐԱԾՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Տիկին թէնսուփ նառեան՝ մայր ծանօթ սեղանաւոր Սարգիս էֆ . նարկեանի՝ արժէքաւոր գորգ մը նուիրած է մէրիգիւղի Ա. Եկեղեցւոյն :

ԿԻՆԵՐԸ Ա. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ

Եւզակ

Մաղիկի օգտաշատ էջերէն մէկուն մէջ, Ա. Պոլսէն զրկուած գրութիւն մը դաւառացի Հայ իգական սեռին ընթերցման մասին ունեցած վերաբերումը շատ վառ գոյներով նկարագրած էր:

Յօդուածագիր օրիորդը, անչուշտ տեղւոյս Հայ կիներէն դատելով է որ պարզած է իր տեսութիւնները, որով ենթագրել կուտայ ինձ թէ կամ ինք շատ լաւատնես պէտք է եղած ըլլայ, և կամ կերեւի թէ բացառութիւնները ընդհանուրին պատշաճեցուցած է, որով զարդացեալ կեդրոնի մը գաղափարը կուտայ բոլորովին անծանօթի մը: Օրիորդը թող հաճէր քիչ մը իր շրջանակի սահմաններէն դուրս ելնել, հասկնալու և սորվելու համար թէ տեղւոյս Հայ օրիորդները որքան հետամուտ են ընթերցումով զբաղելու:

Ցաւալի է ինձ խոստովանիլ թէ, մենք, էտիլնէի Հայ իգական սեռս, համրելի բացառութիւնները յարգելով, մտաւորական և կրթական զարդացման տեսակէտով բաւական վար մակարդակի վրայ կը գտնուինք: Մտաւորական և կրթական կ'ըսեմ, որովհետեւ լոկ պուտրիկներու պէս հագուելու և սգուելու արուեստը, օհ, շատոնց ուսումնասուրած ենք: Նորամոլութիւնը իր զբաւիչ բայց թունալից հանգամանքով ժողովուրդին ամէն խաւերուն մէջ անխտիր մտած է, և գրեթէ անկարելի կ'ըլլայ հանրային զրոսավայրերու մէջ դասակարգի խտրութիւնները զանազաննել. գոնէ գիտնայինք հագուելու և սգուելու արուեստը, այդ ալ կիրթ ճաշակ մը կ'ապացուցանէ: Անծաշակ գոյներու պոռուտ ցոյցադրումով կը կարծենք աչք շլացնել, ու հաւասարիլ, գոնէ երեւութապէս, մեզ զբացի հելլենուհին և հրէուհին: Ազնիւ քոյրերս, մը զոններ կ'անջատեն մեզ իրենցմէ և բաղդատութեան եղբերը անհամեմատ կերպով հեռու են: Մեզ՝ միայն երեւոյթը կը շացնէ: կը սիրենք ընդօրինակել ու կապկօրէն հետեւիլ: Երբ անսնք կը սոնքան մեծածաւալ գլխարկներու տակ, վայրկեան մը չենք խորհրդածեր թէ իրենց հազարաւոր ոսկիններուն հետ հարուստ ուղեղներ ալ ունին, որոնց երկուքին ալ պակասը համեմատաբար շատ զգալի է մեր քոյլ:

Մտէք Հայ աղջկանց ընկերութեանց մէջ. խօսակցութեան նիւթերնին ժանեակի և ժամաւէնի շուրջ կը գտնուայ այնքան եռունդով որ կարծես թէ ամենահնասական խնդիր մըն է որ կը յուղուի. հոս փակագծի մէջ պէտք է ըսել թէ վերջին հրդեհը առժամեայ կերպով կասեցուցած է նորամոլութեան հոսանքը,

որ սակայն, հիմակուհիմա երեւոյթներէն դատելով՝ կը գուշակը թէ գարնան վերազարթնումին, վերազարթնումը պիտի ըլլայ նաև նախկին տրամադրութիւններուն:

Հաւատացէք. մարդ ամօթի կարմիրներ կ'ունենալ օտարի մ'առջեւ երբ տեսնէ թէ հայերէն մը անդամ անկարող ենք իսուելու, օրիորդներէն շատերուն հասկցողութիւնը մի միայն լրադրին օրուան դէպերը և վէպերուն հարցում պատուախտները կարդալ կը ներէ, որովհետեւ իմաստով կարծ և դիւրահասկնալի են:

Մինչեւ ե՞րբ այս ցուրու վերաբերումը և աչքաւու անտարբերութիւնը ուսման և կրթական գործերու հանդէպ. օտարը կը յառաջդիմէ հակայաքայլ, իսկ մենք մեր նախուապչարեալ և փցուն դաղափարներուն կառչած մնացած ենք լճացեալ վիճակի մը մէջ:

Զարիքին արմատը փնտուելու ըլլանք, պիտի տեսնենք թէ պատասխանատուութիւնը մի միայն գպրոցներու վրայ կը ծանրանայ. Եթէ մի քանի կարող ուսուցիչներ ունեցած ենք, անոնք ալ շատ կարծ պաշտօնավարութիւն մը ունեցած են: Ուր գտնել Դ. Սարգիսեանի պէս ուսուցիչներ, որոնք մի միայն իրենց պարտականութեան ձայնին անսացող, ոգի ի բովն աշխատին տղուն հոգւոյն խօսելու և զայն բառին բոլանդակ նշանակութեամբ մարդ պատրաստելու:

Ուժ տա՞նք գպրոցներու և զանոնք կարող ձեռքերու յանձնենք, այն ատեն արդիւնքը անխուսափելի պիտի ըլլայ:

Ա. Պոլիս

ՎԱՐԴՈՒՀԻ ՄԵՐԱՄԷԹՁԵԱՅՆ

“ՅԱԿԵՐԺԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆ”

Ֆրանսացի աշխարհահաչակ երգչուհին՝ Ասէլինա Բաթթիկ անաց և յաւիտենապկան գեղեցկութիւնը կը հացնէ ամէն անոնք որ գիտեն թէ տարիներու որքան նշանակելի բեռ մը ունի ան իր ուսերուն վրայ: Ծաղիկի ընթերցուհիները, անշուշտ տենչացող միշտ թարմ մնալու, հաճոյքով պիտի կարդան ուրեմն գեղեցկութեան վրայ այն փոքր ճառը, զոր նոյն հմայիչ արուեստագիտուհին հրատարակեց. Անգլիական նշանաւոր շարաթաթերթի մը մէջ:

Ահա թէ ի՞նչ գասեր կուտայ. —

Առողջութիւնը բնական վիճակին է, և հիւանդութիւնը, տասնէն ինը պարագային մէջ, պատիմն է անխոհեմութեան մը կամ ծայրացեղութեան մը: Ամէն հիւանդ իյնալնուս, մեր կորովէն բան

մը կը փառցնենք : Ապաքինուհը՝ կենսական ուժերու նշանակելի սպառումի մը կը կարօտի , մեր կեանքի դրամագլուխին վրայ ծակ մըն է ան : Հետեւաբար , պէտք չէ հիւանդ իյնալ : Հիւանդութենէն զերծ մնալու լաւագոյն միջոցն է ապրիլ պարկեշտ և կանոնաւոր եղանակով մը , զոր ախմար մարդիկ միայն տաժանելի կը գտնեն :

Քսանըշորս ժամուան մէջ ութը ժամ պէտք է քնանալ :

Աշխատութեան և քնանալու սենեւակները միշտ պէտք է օդաւէտուին : Այս օդաւէտ բառը շատեր ճշդիւ չեն հասկնար :

Զայնս իմ միակ հարստութիւնս ըլլալով հանդերձ , ամառ ձմեռ պատուհաններս կունակի վրայ բաց կը քնանամ :

Աշխարհիկ պարտաւորութեանց յանկը իննահով քննելով , մարդպիտի ճանչնայ թէ , այն պարտաւորութիւնները որոնք ամենակարեւորները կը նկատուին , յաճախ ոչ մէկ չահ , ոչ մէկ հաճոյք և ոչ մէկ օգտակարութիւն կ'ընծայեն : Պէտք է կարելի եղածին չափ պարզացնել աշխարհիկ կեանքը : Ընկերային բարդ կեանք . մը վիշտի պատճառ մըն է , և վիշտը ամենավտանգաւոր թշնամին է պառզութեան և երջանկութեան :

Զեր տունները հածելի և զուարժ օճախի մը վերածեցէք , արամադրելի միջոցներով :

Եւ ներեցէք ինծի վերջին խորհուրդ մը , խիստ կարեւոր սակայն : —

Շատ ջուր և կաթ խմեցէք , մանաւանդ առատ ջուր : Մարդջուրը չափաղանց չի կրնար խմել : Եւ մի մունաք միւս կողմէ թէ ալքոլը թոյն մըն է , զոր պէտք չէ դործածել բայցառիկ պարագաներէ ի զատ :

Պարզակեցութիւն , սակաւագետութիւն , և բացողեայ մարզանքներ ամէն օր , ահա՛ առողջութեան և մարմինով հոգիսով երիտասարդութիւնը պահպաննելուն ճշմարիտ գաղտնիքը :

ԱՏՐԻՆԵ ՄԻՍԱՔԵԱՆ

Յաւօք կը լունք թէ Մասիս գրական շաբաթաթերթի խըմբագիր Տիգրան էֆ . անկողնոյ կը ծառայէ քանի մը օրերէ ի վեր և այս պատճառաւ առժամեայ ընդհատում մը կրած է նոյն շաբաթաթերթը : Արագ ապաքինում կը մաղթենք մեր յարգելի պաշտօնակցին :

ՆԻՍԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

Անցեալ օր թիրթի մը մէջ կարդացի որ, Ծնունդի առթիւ՝ թարիզ քաղաքը քառասուն հաղար լիսրա երիկ կերած է, իսկ կոնտոն քաղաքը ուժասուն հաղար հատ սագ սքանչելիօրէն ճաշակած է:

Եթէ մարդուկին մէկը բոլոր զլսալումները մէկդի ձգելով՝ ամէնուն կերած երշիկին և սագին պատառները հաշուելով դտեր է թէ՝ որչափ ուտելիք սպառած է, ե՞ս ինչու չըսեմ թէ՝ մեր գրականութեան մէջ քանի՞ լիսրա խօսք ըսուեցաւ Ծնունդի ու Կազանդի առթիւ:

Իրաւ ալ այնքան բան գրուեցաւ, որչափ կ'ընէ լոնտոնի սագին և թարիզի երշիկին գումարը. միջին հաշուով՝ 120,000 լիսրա խօսք:

Տակաւին կ'ըսեն թէ գրագէտ չունինք, գրող չկայ, կարդացուելիք չնորհքով բան մը չկայ. միամիտները. . . .

Եթէ Պատուելիի մը լրջութեամբ, պղտիկ, շատ պղտիկ վայրկեան մը խորհիք, պիտի տեսնէք որ, բնութիւնը գերազանցապէս բարի եղած է մարդոց՝ մամնաւորապէս զրագէտներուն նկատմամբ:

Երկրիս բոլոր մարմինները ստեղծուած են կարծեա՝ մի միայն նիւթ հայթայթելու համար դրովներուն:

Արեւը ծագած օրէն ի վեր ներչնչումներ տուած է, ահռելիօրէն զգայուն մարդիկներու, որոնց բանատուեղծ անունը կուտանք. աղէկ որ Այլաղեանը անոնցմէ չէ, չէնէ ուրկէ պիտի ունենայնք այնքան նշանաւոր մարդոց ծննդեան թուականները:

Հապա լուսինը, ա'լ մի հարցընէք: Ամէն մարդ, որ դպրոցին սեմէն ոտքը դուրս կը դնէ, ու կը տառապի անձանօթ զգացումներով, անպատճառ, տափակութեանց գլուխ գործոց մը նուիրած է լուսինին:

Եւ տարօրինակը ո՞րն է գիտէք, մարդիկ՝ գրող դասակարգը մամնաւորապէս՝ ամէն անդամ որ սրտելնուն մէջ հրայրք մը, անձկութիւն մը, կամ ուրախութիւն մը զգան, անմիջապէս տասը տող կը մրոտեն լուսինին կամ զեփիւոյն հասցէին, հասկըցնելու համար թէ, կը տառապին, կը սիրեն, կամ մերժուած են:

Բայց հոգինիդ սիրէք, լուսինին հո՞գն է, զեփիւոյն տէ՞րը հատեր է որ ձեր տառապանքները մտմտայ, որ մինչեւ երկինքին քսաներորդ խաւերը ուղերձ կը զրկէք:

Մարդոց ալ հանդիպած եմ որ անձրեւի կաթիլները երկինքին արցունքներուն կը նմանցնեն և ձիւնը... օհ, ճերմակ սաւանի:

Կը զարմանամ թէ, այդ գերազանցօրէն զգայուն մարդիկները ինառ' ամբողջ գիշեր մը չեն նիշներ այդ փափուկ, ձիւնեղէն սաւանին վրայ՝ որուն համար հաղար տող դըդումութիւններ գրած են:

Աշխարհս չորս եղանակները, իրենց քամիներով ու վարդաբոյր ծաղիկներով, չորցած տերեւններով անհունապէս նիւթ կը մատակարարեն գրագէտներուն:

Եւ բացի ասոնցմէ, այսօր Ծնունդ է կ'ըսեն ու կը գրեն, վաղը Զատիկին միրոյն համար յիշատակներ կը պատմեն, ու կը գրեն, միւս օր Բարեկենդան է, անսպատճառ բան մը պէտք է գրել, յաջորդ օրը ծուազտիկ է՝ բան մը չը գրեն չըլլար, կը գրեն ու կը գրեն, ու չգրողները կը կարդան ու կը կարդան:

Տակաւին կը գանգատին թէ բան չկայ կարդալիք:

Եթէ, Աստուած չընէ, միօրինակ կեանք մը տիրէր տիեզերքին վրայ, ապահովաբար երկվայրկեանի մը մէջ՝ բոլոր գրագէտները պիտի սնանկանային:

Չոր օրինակ եթէ առիւծները չըլլային, Պարսամետանը շատոնց գրիչը որ փայտէ է վառարանը նետած էր:

Քրիզանդէմը ամբողջ կեանքին մէջ չաղացպան պիտի ըլլար, եթէ կինը գոյութիւն չունենար, Պ. Թօլայեանը սուփիկոփի խցիւ կին մէջ պիտի ծերանար արդէն:

Թէև գրագէտները մերիններուն վրայ խօսելով — իրենց գրողի առաւելութեամբ վիլլաներու մէջ չեն բնակիր, անձնանկան կառքերով չեն պտախր, ընդհանրապէս բոյսով կը սնանքին, Մըրմըրեանի հետեւողութեամբ, և քսան զուրուշի համար սիրո յօդուածներ կը գրեն շատ անդամ, բայց ասոնք չնչին, անարժէք բռնիր են, բաղդատմամբ գրագէտ անունին:

Գրագէտը այն է մեզի համար, ինչ որ է Ակադիմիոյ քառաս առն անմաններէն մէկը մերանսայի համար:

Ահա թէ ինչու մեր մէջ գրագիտուհիներն ու ... գէտները շուտ կը ծլին:

Տակաւին անցեալ օր, մէկը, որուն գոյութիւնը կը ցաւիմ որ կ'անգիտանայի մինչեւ ցարու, ուժով մը հրապարակ նետուեցաւ, Հայու կնկան թերութիւնները մատնանշելու համար մեզի:

Ես կըսեմ թէ գրելու փափաքն էր գրտողը, թէ ոչ չկ պիտի փորձէր Հայու կնկան հետ գէշնալ:

Հաղար անգամ զղջացեր եմ: Իրաւ որ զղջացեր եմ Հայուն մարդը բաղդատելով մերանսայի մարդուն հետ:

Բոլոր բարեկամներս քէն ըրին հետո ... իսկ բարեկամուհիններս

երես կը դարձնեն կոր, որովհետեւ Հայուն մարդուն հասցէին քանի մը միամիտ խօսքեր ըրած էի:

Արդէն, աւելին չեմ սպասեր այս կիսերէն որոնք մատունինոր ձեռնոցներուն վրայէն դնելու սովորութիւնը ունին, ու բուտան ջրով կը քսեն երեսնին:

Զջջացեր եմ ըսի, որովհետեւ ողաշտագանի դերիս մէջ մռացեր էի Հայու մարդուն բացառութիւնները յարգելու:

Սա բացառութիւն բառին պէս անսպէտ բառ չեմ ուսած երբ-բէք: Եւ Խղմիրեանց գրակ. յանձնաժողովը աղէկ կ'ընէ որ, ի՞ր ապաւնի բառարանին մէջէն վերցնէ այդ բառը:

Դիտողութիւնն մը, ըլլայ վարժուհիներու մասին, ըլլայ Թաղ. Խորհուց համար, կամ վարժապետներու և Կօչկակարներու մասին, անպատճառ պէտք է ըսել «բացառութիւնները կը յարգուին»:

Այս խօսքը բառածին պէս տարօրինակ է որ, ամէն մարդինք-զինքը բացառութիւն կը նկատէ:

Իրաւունք չունիմ բացառութիւն բառը չսիրելու, որ սակայն ամէնուն ճիտին պարտքն է — գրարարը Ելքէննեանին հարցուցէք — կրկնել զայն անխուսափելիօրէն, ու վ ինչ երկայն բառ:

Բացառութիւնները կը յարգեմ չըսելուս համար, մի ոմն լինչպէս կ'ըսեն հինգ դուրուշնոց բարերարները ինքնութիւննին ծածկելու համար — «Ծաղկե»ի վերջին թիւին մէջ կ'ըսէր թէ Հայու կնկան եթէ գնդասեղ մը հրամցնես խոժուութեամբ կը մերժէ, մինչ Ֆրանսացի կինը միրուն ժափառով մը կ'ընդունի:

Ու երեկոյթի մէջ եթէ Հայուն կինը պարի հրաւիրես՝ ծուռ ծուռ նայելով, երեսը անդին կը դարձնէ եղէք:

Բայց ներեցէք որ ես ալ ըսեմ թէ, երեկոյթի մը մէջ Հայուն կնկը իրեն եղած հրաւէր մը չի մերժեր երբեք, եթէ Հայուն մարդուն, այսինքն իր ամուսնոյն խոժու նայուածքը ըլլայ, որ ըսել կ'ուզէ, կնիկ տեղդ նսոտ, չեմ ուզեր որ ուրիշն հետ պառես:

Մինչդեռ ֆրանսացի ամուսնոը կը ջանայ որ իրմէ աւելի իր կինը զրօնու: Հստ ձեզ Հայուն կնիկը իր ամուսնոը «պախալի շը» ըրար»ը կը նուանցնէ եղեր: Են ինչ ընենք ֆրանսացի կինն ալ շատ բան կ'ըսէ իր ամուսնոյն, բայց կ'երեւայ թէ Դուք Ֆրանս սացի կնոջ մտերիմ կեանքը բնա՛ւ չէք ճանչցած:

Հայուն կնկան ութօնն հարուածի մը աղդեցութիւնը կ'ընէ եղեր ձեր գլխուն. կը ցաւիմ հաւատացէք որ:

Վերջապէս Հայուն կնիկն ու Հայուն մարդը ձգելով որ ինք զինքնին պաշտպաննեն, որովհետեւ պաշտպան վաստարանի դեր տուանձնելու չափ զօրունոր չեմ զգար ինքզինքս, Զեր քողոր կը զ

բածներէն կը հետեւցնեմ թէ, դուք ձեր կեանքին մէջ շատ բարի եղած էք հանդէս Հայուն կնկան, անոնց հաճելի ըլլալու համար՝ դիտակէն մինչեւ գնդասեղ հայթայթած էք, բայց անոնք չեն գնանատած ձեր ծառայութիւնները, բազդին վերազրեցէք ատիկա, ու մի ողբաք Հայուն կնկան վրայ:

Ծն, այս օրուան օրագիրս, Պարտիզակցի վարդապետին քառզը դարձաւ:

Ա՛լ պիտի ըսեմ թէ Հայու մարդ չունինք բնաւ, որովհետեւ ամէնքն ալ բացառութիւն կը նկատեմ ինչպէս նաև զձեզ:

Կալանդըսի մը ընկըու համար զիս բացառութիւն նկատած էք, merci, բայց ես Հայու ազջիկ եմ արդէն՝ և ոչ Հայու կնիկ:

Արդեօք իմ մերժաւ ալ հարուած մը իջնցնելու ազդեցութիւնը ըրաւ ձեր գլխուն:

Ն Ի Ն Ի

ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ինչպէս յայտնի է, Սինկեր վաճառատունը գեղարուեսատական ցուցահանդէսներ կը սարքէ Բերայի իր կնդրսնատեղին մէջ, ցուցահանդէսներ որոնք ծշմարտապէս հմայիչ երեւոյթ մը կը պարզեն և երեւան կը բերեն Սինկեր մեքենաներուն հրաշալի յատկութիւնները: Այսօրինակ նոր ցուցահանդէսի մը՝ մօտ օրէն բացուելուն լուրը կը համնի մեզ, զոր հաճոյքով կը ծանուցանենք մեր չնորհալի ընթերցուհիներուն:

Այս Ցուցահանդէսին էն ուշագրաւ հրապոյրներէն մէկը պիտի ըլլայ մի միայն կին արուեստագէտներու և ամարհօններու կողմէ ասեղնագործուած գեղարուեստական նուրբ արտադրութիւններու յատկացուած մամնաւոր Սալոն մը: Մոռցուած չեն տակաւին այն երեք ցուցահանդէսները, մին միւսէն աւելի գերազանց ու շահեկան, զուտ գեղարուեստի և միեւնոյն ասեն ճարտարարուեստի կրկնակ տեսակէսներով, զոր Սինկեր կազմակերպած էր ասկէ առաջ:

Մեր ազնիւ ընթերցուհիները, տարակոյս չունինք որ, պիտի փութան օդառուիլ իրենց ներկայացող եղական առիթէն, զոր Սինկերի յառաջիկայ Ցուցահանդէսը կուգայ հայթայթել իրենց, մինչեւ ցարդ հանրութեան համար զրեթէ անծանոթ մնացած իրենց գեղարուեստական ճաշակն ու տաղանդը, հոչակելու և գնահատել

տալու համար հրապարակաւ։ Ասոր համար, ուրիշ բան չունին ընելիք, բայց եթէ Սինկէրի վաձաւատան յանձնել, Սինկէրի մեքենաներու վրայ բանուած իրենց ճարտար ու գողարիկ մատներուն և գեղարուեստական նուրբ ճաշակին արտադրութիւնը եղող ասեղնագործութիւնները, ցուցադրուելու համար Ցուցանանդէսին վերոցիշեալ Սալօնին մէջ, որ այդ ձեռագործներուն գեղարուեստական արժէքն ու յարգը անգամ մը ևս շեշտելու առաւելութիւնը պիտի ունենայ։

Սինկէրի Ըեկերութիւնը փափաքելով բոլոր պէտք եղած դիւրութիւնները ընծայել այն ամէն տիկիններուն և օրինդներուն որոնք կ'ուզեն մամնակցիլ յառաջիկայ Գեղարուեստական Ցուցանուղէսին և Ընկերութեան յանձնել իրենց ասեղնագործութիւնները, մամնաւոր Սալօնին մէջ ի ցոյց դրուելու համար, անոնց տրամադրութեան տակ կը դնէ իր Բերայի Տնօրէնութեան Գրասենակին մամնագէտ պաշտօնէութիւնը, ինչպէս նաև իր Զեռագործի Սրանները, Բերա Մեծ-Փողոց Ն^o. 343, ուր անոնք պիտի կրնան իրենց ձեռագործները բանիլ Ասեղնագործութեան Ճիւղի անօրէնունիին ուղղակի հակողութեան տակ։ Տեղեկութիւն ստանալու և խորհրդակցելու համար, բաց ի կիրակիէ ամէն օր, կարելի է դիմել վերոցիշեալ մամնագէտ պաշտօնէութեան։



Բերայի Ս. Երրորդութիւն Կկեղեցիին մէջ այսօր ժամը 8ին վայելուչ հանդիսաւորութեամբ՝ կը կատարուի կայս. Պալատան թարգմաններէն Վսեմ. Արամ Ատիլ պէյի պսակադրութիւնը Օր. Արշալոյս Փափաղեանի հետ։

Երկու ծանօթ և աղնուական ընտանիքներու այս խնամութիւնը խնդութեամբ ողջունուած է իրենց բոլոր համակիրներուն կողմէ, անոր համար մանաւանդ որ այս ամուսնութիւնով Հայ ընտրելագոյն դասակարգին մէջ նոր ընտանեկան յարկ մ'ալ կը կազմուի։

Վսեմ. Արամ Ատիլ պէյ ծանօթ է արդէն իրեւու Օսմ. Կառավարութեան Հայաղգի կարող և ձեռնհաս, նոյնքան ուղղամիտ ու հաւատարիմ պաշտօնատար։


Խոկ Օր. Արշալոյս Երևուում Փափաղեան իդական սեռին այն խիստ մատնանշելի դէմքերէն է, որ իր բեղուն մտքովն ու հոգիի և սրոտի բարոյական կրթութեամբ, ինչպէս նաև ընտանեկան շըրշանակներու մէջ իր վայելած գեղարուաստէր ու լեզուագէտ օրիորդի արժ մնաւոր համբաւով և նախանձելի ձիրքերով՝ լիառատ յոյս կը ներշնչէ մեզ երազուած ընտանիքի մը կազմակերպութեան դերին։

Այս առթիւ մեր ջերմ խնդակցութիւնները նորապսակ համակրելի պամուխն և անոր աղնիւ պարագաներուն և



ՀԱՅԱԳՈՐԾԻ ԸՆՃԵՎԸ

ՏԱԿԴԵԼ, ՄԻԵԵՍՈՒՏԻԶ ԵՒ ԱՍԽ ՄԷՏԱՏԵԾ



Այս սիրուն տանդելը կը բանուի 90 թիւ
Բառքի Պոլսոն քուտօնէ թելով, նաև
մինեառշիզ կոչուող տեսակ մը փափուկ նեղ
լարով (շերիտ) ու լասկ մէտայեօն կոչուող
կլոր կլոր լարով մը, ինչպէս կ'երեւայ մեր
ներկայ պատկերին մէջ:

Այս տանդելը նաևս մէջտեղէն պէտք է
սկսիլ և առաջին անգամ զետեղել մինեառ-
շիզը այն ձեւով՝ որ կը տեսնուի պատկերին
մէջ. ապա նոյնպէս մէտայեօն լասկն ցուց-
ուած կերպով. և մնացեալը շղթաներով ի-
րար կ'առնուի:

Լասկներն ու դերձանը կը գտնուի բո-
լոր ձեռագործի նիւթ մատակարարող վաճա-
ռատուններուն մէջ: Ճարտարութեամբ և
խնամով երբ բանուի այս ձեռագործը, ոչ
միայն փափուկ և նուրբ տեսք մը կ'ունե-
նենայ, այլ իր տոկունութեամբ կրնայ փո-
խարինել ճերմակեղեններու համար գործած-
ուող ծանրագին ու դիւրամաշ վաշանսին-
ները:

Խօսի Խեհանգերներն

Կ Ա Ր Ե Խ Ո Ր Ա Զ Դ

Ֆրանտերէն բաաթիք գիտցող պարիեշտ և գործունեաց օրիորդի
մը համար՝ պաշտօն մը կայ. Գոհացուցիչ պայմաններ: Դիմու-
ղիկի խմբագրութեան:

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մեաց, բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցանէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ տաղոստակի ազրիւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ՝

Ս Ի Ն Կ Ե Ր

Հայրայրիջ ԿԱԹՍ. ՊԱԼԱՏԱՆ. The Singer Manufacturing C°

մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելապործուածը, հաստատունը եւ դիւրագործուածելին ըլլալուն՝ բազանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկէրի մեքենաները կը գնէ:

Ձեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն
մեքենաներ կը գտնուին:

Ա Սինկէրի մեքենաները կը ծախուին մի միայն Սինկէր Ընկերութեան վաճառատանց մեջ՝

ՌԵՐԱ. { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի դէմ, Թ. 343 և 343 կրկէն.
2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին դէմ.

ԿԱԼԱԹԱ. { 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը.
2. Գարաքէօյ, Թրամվէյին կայարանին դէմ.

ՊՈԼԻՍ { 1. Սուլթան Համամ, Թ. 2
2. Սուլթան Պէյազիտ, Թրամվէյի կայարանին դէմ, Թ. 18

ՍԿՐԻՏԱՐ Զարշը Պօյու, Թ. 120.

ԴԱԲԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնն ձրի:

Կատարեալ երաշխաւորութիւն:

Մասնաճիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մեջ:

Սինկէրի, Ընկերութեան կեղր. վարչատեղին կը գտնուի. Բերա, Մեծ Փողոց, Թ. 343 և 343 կրկէն, Սարգիս Պէյ Տիւզողլուի տունը:

ՀՈՉԱԿԱԽՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՃ

ԽԱԶԻԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

Պոլիս, Պահճէ Գաբրո, Պօղաջանիին դեմ, Սրանայոյ՝ խան
թիւ 4, 5, 6.

Մայրաքաղաքիս ատամնաբուժական գառին մէջ պատուաւոր
զիրք մը գրաւող Խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպաէն
ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր դրութեամբ գործիք-
ներով և իրեն յատուեկ եղող ճարտարութեամբ, առանց ուեէ ցաւ
զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փտտած և ամէնէն գժուա-
րին ակռաները Առջեւի փտտած ակռաները առանց հանելու ար-
մատներու վրայ կը զհուեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չու-
նեցող պտուակաւոր ակռաներ. Բերնին ետեւի կողմէ լիցուիլը
անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին քուոսներ
կ'անցընէ : Նաեւ քառչուի, բլաթինի, ոսկի վրայ շարուած տկ-
ռաներ կը շինէ բնականին յար եւ նման :

Խաչիկ էֆ. Ժամկոչեանի ակզրունքն է

Պատուանորութիւն, Արդամտութիւն եւ Մարքութիւն ինչ որ ան-
հրաժեշտ պայմաններ են առամմարդիք մը համար :

Զ Ա Փ Ա Խ Ո Բ Գ Ի Ն

Վկայեալ աղքատաց ճրի

19—50

Ա Յ Բ Ե Բ Ո Ւ Ի Ն

ԿՈՒԶԵՔ ՇԵՔ ԵՒ ՎԱՅԵԼՈՒԹ ՀԱԳՈՒԻԼ

Դ Ի Մ Ե Ց Է Ք

Բերա, Բասած Ռումելի

Դ Ե Բ Ջ Ա Կ

Թ Ա Դ է Ո Ս Ա Ն Ս Ո Ւ Ի Ր Ե Ա Ն Ի

որ չափի վրայ ընտիր եւ տոկուն կերպասէ հագուստներ կը կարէ,
ժարեր քուրիմ, պօնժուու, ուբունիօր խիստ զիւրամտչելի պայ-
մաններով :

Անգամ մը այցելելը բաւական է կատարելապէս գոհ մնալու
համար :

19—50

Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ

ԽԱՎՐՈՒԵԱՆ

Յ. ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ԽՍԱԳՈՒԼԵԱՆ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԹԵՇԻ ԽԱՌԵԱՌԻՐԴՆԵՐ

ԵՒ

ՄԻՇԱՄԱՆ ՈՒ ԹԱՄ ԵՒ

ՀՈՏԱԿԵՏ ԽԵՅՅԵՐ

Կ. Պոլիս, Պահճէ Գաբրո, Ճելալ-Պէյ խան, թիւ 10

19—50

